



ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՅԻ

Պ. Կ. Բասմաջեանի այս հմտալից եւ շահեկան ուսումնասիրութիւնը կարդաց Մխիթար Հերացիի «Մխիթարութիւն Զերմանց» գործին 750ամեայ տարեդարձին առքիւ Փարիզի մէջ կայացած հաւաքոյրի մը, զոր կազմակերպած էր՝ անցեալ տարի՝ Փարիզի Հայ Բժշկական Միութիւնը :

Ծ. Խ.

Վերին աստիճանի ուրախալի եւ չնորհաւորելի է, որ Խորհրդային Հայաստանի Առողջապահական ժողովրդական Կոմիսարիատը գնահատելով Մխիթար Հերացի բժշկապետին գործը՝ «Զերմանց մխիթարութիւն», որոշած է ընդհանուր տօնակատարութեամբ եւ պատշաճ հանդէսով վեր հանել հեղինակին անձին ու իր երկասիրութեան արժէքը :

Մենք՝ Պարիսահայերո՞ բարերախտ համարելու ենք զմեզ, որ զիապուածի մէկ խաղող՝ Հայաստանի կառավարութենէն օր մը յառաջ կը կատարենք համակրական այս կարեւոր արտայայտութիւնը, որ 750 տարիներէ ի վեր թերեւս կը սպասէր Հայութենէն՝ «Մեծն Մխիթար բժժիշկն», ինչպէս զայն կը կոչէ ուրիշ մէծ ու համբաւոր բժիշկ մը՝ Ամիրտովլաթ Ամասիացի (1), որ պատուաբեր սպակն ու զարդն եղած է հայ բժշկականութեան, Ժերար զարուն, եւ անկէ ասդին։ Նոյն մակդիրը կուտայ նաև Աստար Սերաստացի բժիշկն (Ժերար զար), զոր սկիտի տեսնենք վարը։

Մեր բուն նիւթին անցնելէ յառաջ՝ պէտք կը զգամ մէծ փակադիծ մը բանալ եւ քանի մը

(1) Ամիրտովլաթի Ամասիացւոյ Անդիքան Անթէս, յառաջարան երատարակչին, եր. իթ, եւ բնագիր՝ եր. 2: Վիեննա, 1927։

խօսքով ուրուակծել միջին դարու բժշկական աշխատասիրութեանց ամենէն կարեւորները, եւ ցոյց տալ զոյութիւն ունեցող առընչութիւնն ընդ մէջ հայ բժշկաբաններու եւ միջնադարեան օտար՝ մասնաւորապէս արարեւալարսիկ՝ բըժշկական գրականութեան։

Միջին դարն՝ արարական – պարսկական մանաւանդ հայ բժշկականութեան տեսակէտով՝ իր գաղաթնակէտին հասած էր։

Արարական բժշկական գրականութեան ազգեցութիւնը կրեցին՝ Հայոց նման՝ Եւրոպացիք ալ, իրենց բժշկական գպրոցներուն մէջ դասախոսելով արարերէն եւ կամ արարերէն քարգմանուած Երրայեցերէն ու լատիներէն զրքերու վրայէն։ Իսկ անդին՝ բիւզանդական մուեւանդ կայսրներու կողմէ, Երգ գարուն, կրօնական հալածանքի ենթարկուած եւ Եղեսիոյ ու Մծրնի զպրոցներէն վտարուած Ասորի Նեստորականներու ջանքերով՝ Պարսկաստանի հարաւարեւմտեան կողմը, ի Խուժիստան, նախկին Շահ – ապատի աւերակներուն վրայ հիմնուած Զոնդիշապուր քաղաքին մէջ, նոր հաստատուած բժշկական Դպրոց – Հիւանդանոցը կը դասախոսէին Ասորիներ, յունարէն, արարերէն, ինչպէս նաև պարսկերէն լեզուներով։

Զոնդիշաբուրի բժշկական գպրոցը կամ լարանը հաստատուած է Զ.րդ գարուն վերջերը

եւ էրդին սկիզբները, Սասանեան Պարսից ժամանակ, մահմեղականութեան սկզբնաւորութեան ըրջանին:

Պարսկաստանի Նիշարուր քաղաքին մէջ հաստատուած Բալսրիշուա նևստորական մէծ ընտանիքին պատկանող առաջին թժիշկը՝ Զոր-ջիս (այսինքն Գէորգ), իրն Բախտ Յիշու, հոգին եղած է Զոնդիշարուրի Դպրոց – Հիւանդանոցին, ուր զործնական թժշկութիւն Travaux pratiques կը սորվէին հեռաւոր վայրերէ եկած եւ զիտութեան ծարաւի թժիշկ ուսանողներ: Շատ ջանքերով այստեղ ձեռք բերած իր բարի համբաւին չնորհիւ, Զորջիս՝ Բաղդադ հրաւիրուեցաւ էլ-Մանսուր Խալիֆային կողմէն, Քրիստոսի 765 թուականին:

Այսպէս՝ Արքասեան առաջին ամիրապետներէն էլ-Մանսուրի եւ էլ-Մամունի ջանքերով Բաղդադի մէջ հաստատուեցաւ արարական թժշկական Դպրոց մը, ուր սկսան ասորերէնէ եւ յունարէնէ արարերէնի թարգմանել հին թժշկարաններէ ամենէն կարեւորները, զլիսաւրաբար Հիւպոկրատէսի ու Գաղիանոսի երկասիրութիւնները, որոնց յաջորդեցին յետոյ ուրիշներ:

Միսիթար Հերացի իր «Զերմանց միսիթարութիւն» գործին Յառաջարանին մէջ բաւական — բայց ոչ բաւարար — ծանօթութիւններ կուտայ իր անձին ու գործին վրայ. ուստի՝ պէտք ենք ծանօթանալ այդ Յառաջարանին:

«Միսիթար Հերացւոյ ԲժՇԿԱԿԱՆ
«Վասն երեք ազգ ջերմանցն»

«Ես Միսիթար Հերացի, տրուաս ՚ի թժշկաց, որ ՚ի մանկութենէ սիրող եղէ իմաստութեան եւ թժշկական արուեստից, եւ վարժեցայ ՚ի գպրութիւն արաբացւոց, պարսից եւ հելենացւոց, տեսի յընթերցումն՝ որ առ նոսադրոցն, զի ունէին զարուեստ թժշկութեան լի եւ կատարեալ ըստ առաջին իմաստնոցն. այս ինքն զնախաղիտութիւն, որ է իմաստ եւ վարդապետութիւն թժշկական արուեստից. եւ ՚ի Հայք քնառ ոչ գտի զվարդապետութիւն եւ զիմաստնախաղիտութեան, այլ զստածումն միայն. եւ այս ոչ ըստ կարգի եւ լի, այլ համառօտ եւ ծաղկաքաղ աստի և անտի հաւաքեալ, յայլեայլ

զրչաց եւ մտաց այլայլած : Կամեցայ ըստ իմոյ կարողութեանս առնել զգիրքս զայս միայն վասն երեք ազգ ջերմանցն համառօտ՝ նախաղիտութեամբն եւ ստածմամբն : Զրովանդակն որ վասն արուեստի թժշկութեանս իմաստութիւն՝ թողի. եւ զերեք ազգ ջերմանցս միայն հաւաքեցի, եւ թարգմանեցի ՚ի հայ բառ : Պատճառ ունելով այսմ աշխատութեան եւ զսէր եւ զյօժարութիւն սրբոյ եւ աստուածապատիւ կաթուղիկոսին Հայոց տեառն Գրիգորի, որ մակակոչի Տղայ : Սա որ էր առաջնորդ յաթոռ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին Հայոց. զոր տեսի ամենայնիւ սիրով իմաստութեան եւ հմուտ : Եւ յազակս այսորիկ յօժարեցի ՚ի պէտս եւ ՚ի յօդուտ սորա առնել զգիրքս զայս ՚ի հոռոմ եւ յարապիկ եւ ՚ի պարսիկ զրենաց, ըստ իմոյ կարողութեանս եւ չնորհի՝ զոր ետ ինձ տեառն զիտութիւն լեզուաց եւ զրոց նոցա:

«Կարգեցի եւ չարեցի ըստ չորից նիւթոց կարգի. զնախաղիտութիւն եւ զստածումն նորա կարգի եւ թժշկութեան վասն երեք ազգ ջերմերուն միայն. զրոբրոսայինն եւ զանրորումն, զսուրն եւ զերկարօրեայն, զնոպայովն եւ զաննոպայն. զսեռ նոցա եւ զտարբերութիւն, զտեսակ եւ զյատուկ զպատահումն, որք զկնի հիւանդութեանցն լինին :

«Զի առին նախ թժշկական վարդապետքն զհինդ ձայն ներածութեանց Պորփիրի յասս Արքստոտելի իմաստասիրի, Էղին հիմն եւ կանոնք թժշկական արուեստին. նմանապէս եւ մեք շարեցաք եւ հաստատեցաք ըստ կարգի հին եւ նոր վարդապետացն, եւ արարաք զգիրքս զայս, եւ անուանեցաք ԶերՄԱՆՅՅ ՄիսիթԱՐՈՒԹԻՒՆ. զի սա միսիթարէ զրժիշկն ուսմամբ : իսկ զհիւանդն առողջութեամբ՝ ողորմութեամբ եւ օգնականութեամբ արարչապործին Աստուծոյ : Եւ արարի զսա զեղջուկ եւ արձակ բարբառով, զի գիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց, առ ՚ի յիշատակէլ զմեզ եւ խնդրել թողութիւն մեղաց ՚ի մարդասիրէն Աստուծոյ :

«Թարգմանեցաւ եւ զրեցաւ զիրքս այս յամի հաղարերորդի հարիւրերորդի ութսուներորդի չորրորդի տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի զալստեանն. յորում էր եւ թուականս Հայոց ՈՂԴ. ՚ի հայրապետութեան սրբաղան կաթուղիկոսիս Հայոց տեառն Գրիգորի որդւոյ

Վասլի բարեպաշտ իշխանի պահպատունոյ, որ
եւ պատճառն է զբոցս : »

×

Ինչպէս տեսանք, Յառաջարանն այսպէս կը
սկսի —

«Ես՝ Մխիթար Հերացի, տրուսո ՚ի բժշկաց,
որ ՚ի մանկութիւնէ սիրող եղէ իմաստու-
թեան եւ բժշկական արուեստից, եւ վարժեցայ
՚ի զպրութիւն արարացւոց, պարսից եւ հելե-
նացւոց, տեսի յընթերցումն՝ որ առ նոսա զբ-
րոցն, զի ունէին զարուեստ բժշկութեան լի
եւ կատարեալ ըստ առաջին իմաստնոցն. այս
ինքն զնախաղիտութիւն, որ է իմաստ եւ վար-
դապետութիւն բժշկական արուեստից. եւ ՚ի
Հայք բնաւ ոչ դատի զվարդապետութիւն եւ զի-
մաստ նախաղիտութեանն, այլ զստածումն
միայն : »

Ասկէ կը հետեւի, թէ Հերացի դիտէր արա-
բերէն, պարսկերէն, եւ յունարէն, եւ ֆննած էր
մինչեւ իր ժամանակը դոյութիւն ունեցող հայ
բժշկարաններ, որոնց մէջ տեսած էր միայն, թէ
մեր նախնիք առաւելապէս հիւանդութեանց
զարմանումը — «զստածումն միայն» (le traite-
ment) — նկատի առած էին քան թէ «զնախա-
ղիտութիւն» (le pronostic). որուն վրայ ինք կո-
րոշէ հետեւեալը — « Կամեցայ ըստ իմոյ կա-
րողութեանս առնել զդիրքս զայս՝ միայն վասն
երեք ազդ ջերմանցն համառօտ՝ նախաղիտու-
թեամբն եւ ստածմամբն : » Աւրեմն՝ ուզած է
այս պակասը լցնել, թէ՝ pronosticը եւ թէ՝
traitemetը նկատի առնելով եւ զրելով երեք
տեսակ ջերմերու վրայ զիրք մը: իսկ բժշկա-
կան արուեստի մասին ընդհանուր զործ մը եւ
կամ զործեր զրելը՝ մէկ կողմ ձգեր է առ այժմ.
այո՛, «առ այժմ» կըսկիմ, անոր համար որ՝
հատուածներ կան իր ուրիշ աշխատութիւննե-
րէն, որոնք մեր ձեռքը հասած են եւ զորս պի-
տի տեսնենք քիչ յետոյ:

Մխիթար կըսէ նաեւ, թէ իր այս աշխա-
տութեան պատճառ եւ զրդիչ եղած է Հայոց
Գրիգոր Տղայ կաթողիկոսն, — որ եղբօրորդին
էր ներսէս Շնորհալի հայրապետին եւ որդին
Վասիլ Պահաւունի իշխանին, — զահակալած՝
1173էն մինչեւ 1193:

Այս կէտը կարեւոր էր մեզ, հաստատելու
համար ներսէս Շնորհալիի հետ ունեցած սերու-

բարեկամութիւնը մեր բժշկապետին, որուն
անուան երկու քերթուած նուիրած է Շնորհալի:
Այս քերթուածներէն միոյն ձօնն է՝ «Տեառն
Ներսիսի յաղակս երկնից եւ զարգուց նորա
բարանարար ի դիմաց նորին ի շափ երկոտա-
սանիցն պարզեալ ոտից ի խնդրոյ առն բժշկա-
պետի եւ աստեղակիտի Մխիթարայ (1)): իսկ
միւսին ձօնն է՝ «Մխիթար բժշկչկ ընկալ ի Ներ-
սէսէ զայս բան» (2), որուն տուններուն սկզբ-
նատառները՝ վերէն վար՝ կը կազմեն այս ձօնը:

Երբեք զարմանալու չէ, որ ներսէս Շնորհա-
լի հայրապետը Մխիթար Հերացի բժշկապետի
անուան երկու քերթուած նուիրած է :

Այս բարեկամութեան գլխաւոր պատճառն
սյն է, որ Հայոց սիրելի եւ խկապէս «Հնորհա-
լի» հայրապետին անձնական բժիշկն էր Մխի-
թար, ինչպէս նաեւ հաւանականարար անոր յա-
ջորդին՝ Գրիգոր Տղայ կաթողիկոսին, որ վախ-
նալով երկրին ճախճախուտ վայրերուն ջերմ-
նոտ կիմայէն, — որուն զոհն էր եղած ներսէս
Շնորհալի (1173 Օգոստ . 8, Հ . 8.), — խնդրեք
էր իրենց ընտանի բժիշկ Մխիթարէն՝ ջերմերու
տեսակներուն վրայ ախտարանական ու զար-
մանարանական գիրք մը զրել, զոր կատարեց
մեր բժշկապետը, պատրաստելով ներկայ
«Ջերմանց մխիթարութիւն»ը :

Տեսէ՞ք, թէ ի՞նչպէս իր հմայիչ զրչով կը
նկարագրէ Ալիշան, Շնորհալոյ մահուան պա-
րագաները .

«Հասաւ ամառն, իրեն համար դժնդակ ե-
ղանակն. Հասաւ իր սովորական այցելու տենդն
ալ, զոր ամենայն ճարտարութեամբ եւ զիտու-
թեամբ ալ չկարցան բժշկել իր աստեղակիտ եւ
բնագէտ բարեկամ բժշկապետն Մխիթար կամ
նմանիք. գործարանաց մշտաշարժ ժիրաժիր ա-
նիւներն երկար ատեն զայթ՝ ի զայթ եւ անգործ
չկեցան, այլ աշխատելէ զարդելուն եւ խսպա-
դազրելուն որ ներսէն կը մաշէր զմերենայն՝
զրսէն գեռ աշխոյժ եւ փայլմունք մը կու տար,
որ հոգւոյն եռանդեան փայլմանը հետ խառ-
նուելով՝ կը խարէր զտեսողս, եւ գեռ փափա-

(1) Տնի ներսիսի Շնորհալոյ Հայոց կաթո-
ղիկոսի բանի շափաւ, երես 279: Վենետիկ,
1830:

(2) Անդ, երես 297:

գելի յոյսեր կու տար . մինչ օրհասն արդէն 'ի դուռն հասեր էր , և չուսով վճարեց իր զործը : » (1)

X

Բայց ե՞րբ և ո՞ւր ծնած և մեռած է Մխիթար . ո՞ւր առած է իր բժշկական ուսումն և ի՞նչ զործեր արտադրած է :

Առաջին հարցումին՝ չենք կրնար որոշ կերպով պատասխանել , բայց հաւանական ենթադրութեամբ այսափ կրնանք ըսել , թէ Մխիթար ծնած է մի . բդ դարուն առաջին քառորդին մէջ , երբոր տակաւին մանուկ էր Սուրբն Ներսէս Շնորհալի (ծն . 1102) : Իսկ մեռած ըլլալու է Մխիթար՝ մի . բդ դարուն վերջերը , յիշեալ Գրիգոր Տղայ կաթողիկոսի օրով , Կիլիկիոյ մէջ , քանի որ տեսանք , թէ Ներսէսի և Գրիգորի ժամանակ կ'ապրէր նա Կիլիկիոյ կամ թէ Հոռմէլայի մէջ : Այս վերջին վայրը՝ Կիլիկիոյ կաթողիկոսներու աթոռանիստ ապաստանարանն եղած էր 1151էն 1292 , մինչեւ որ այս թուականին Եղիպատացիք եկան այրեցին թալանցին կաթողիկոսարանը , Եղիպատոս գերի տանելով Հոռմէլացի Ստեփանոս Ժ . բդ կաթողիկոսը (1290-1293) : ··· Նո՞յն հալածանքը դարերէ ի վեր . . . :

Իսկ երկրորդ հարցումին պատասխանը շատ դիւրին է տալ , նկատի առնելով իր անունին կից «Հերացի» մականունը : Ուրեմն , Մխիթարի հայրենիքն էր՝ Մեծ Հայոց Պարսկահայք նահանգի Հեր գաւառին համանուն քաղաքը , արդի Սալմասի մօտերը , ոչ թէ Խոյի , ինչպէս կը կարծեն շատեր :

Գալով երրորդ հարցին , թէ ո՞ւր առած է Հերացի իր բժշկական ուսումը , և ի՞նչ զործեր արտադրած է ան . — Երեւոյթները մեզ կը տանին կը հասցնեն մինչեւ իր ծննդավայրը՝ Պարսկաստան , ուր դարերէ ի վեր ծանօթ էր մեր վերի մեծ փակագծին մէջ յիշատակած Բժշկական Դպրոցը , Զոնդիչարուր , ուր տեսանք թէ Նեստորականներու ձեռքով կը դասախոսուէր բժշկութիւնը , յունարէնով , արարերէնով և պարսկերէնով , որոնց տիրացած տիրապետած ըլլալը պարծանքով կը յիշատակէ Մխիթար իր Յառաջարանին մէջ , — «Վարժեցայ ՚ի դպրութիւն Արարացւոց , Պարսից եւ Հե-

լենացւոց» , — որպէսզի կարելիութիւն ունենար հետեւելու այս երեք լեզուներով աւանդուած դասերուն :

Կ'երեւի թէ Մխիթար զրած է Ակնարուժութեան վերաբերեալ զիրք մը , որմէ աչքի անդամագնութեան մէկ փոքրիկ մասը հասած է մեր ձեռքը , ինչպէս նոյնութեամբ մէջ կը բերէ Ասար Սերաստացի բժիշկն իր Բժշկարանին մէջ , այսպէս :

«Վասն շինուածոց եւ յօրինուածոց Աշացն :

«Ասացեալ է Մեծն Մխիթար , թէ ամէն բժիշկ որ աչաց կամենայ ծառայել , պիտի որ զկազմութիւն աչացն կարդայ , որ իր ստացումն (այսպէս) իմաստութեամբ լինի . եւ ՚ի յայս՝ Քուննաշու (compendium) շէր զրած , եւ ոչ՝ ՚ի Աղրապատինն (pharmacopée) : Արդ , կամ եղեւ ինձ՝ Մխիթարայ , որ յիշեմ զաչաց կազմութիւնն կարծառուած , եւ ասեմ , թէ քանի՛ տապազայ (couche) են , որ են աստանի աչացն , եւ կամ քանի՛ ըսուսուսպաթ (humeur) են , որ են զիջութիւնք աչացն , եւ կամ թէ քանի՛ աղալառնք (muscles) են , որ են մկունք աչացն : Եւ յիշեմ զահսողական հոգին եթէ յուր բնծայի , եւ որպէս գա(j) եւ անցանի յառաջ ընդ զոյդ ջեղսն զոր լուսէնիօն (nerf optique) անուանեն : Եւ պարտ է գիտենալ դայս . զի առաջին իմաստնասէրք շատ հակառակ են ասացել միմեանց վասն աչաց աստառանց . զի ոմանք Զ . եւ ոմանք Ե . , ոմանք Դ . , ոմանք Գ . , եւ ոմանք Բ . աստառ ասացին . բայց Ես՝ զԳեղիանոսին ասեմ . զի Գեղիանոս եւ իր հետեւողնին՝ Է . աստառ ասացին զաչքն , եւ Գ . զինութիւն , եւ Թ . մկունք . եւ ես յիշեմ զամէն մէկ ուրիշ ուրիշ օգնութեամբն Աստուծոյ (1) : »

Մխիթար այստեղ կը շարունակէ իր խօսքն , եւ աչքին եօթն աստաներն առանձինն առանձինն նշանակելով կը զրէ անոնց մասին , այս կարգով — 1 . Չուլպիէ կամ Պինդ մարմին (Sclérotique) , 2 . Շմիմայ (Choroïde) , 3 . Ապաքիա կամ Արկ (Rétine) , 4 . Յանքապութիա կամ Սարդոստենի (Arachnoïde) , 5 . Յանտպիա կամ Կաղղղինի (Uvée) , 6 . Կառնոսպիա կամ Եղիքենի (Cornée) . 7 . Մուլթահիմայ կամ Կոչրած (Tissu conjonctif) :

(1) Ասար Սերաստացի , Բժշկարան , իմ անձնական սեպհականութիւն , ցարդ անտիպ ձեռագիր , Թղ . 5ր եւ 6ա :

(1) Շնորհալի եւ պարագայ իւր , եր . 482 - 483 :

Միսիթար զբած է նաեւ, ինչպէս կ'երեւայ, Միզարանութեան (Urologie) վերաբերեալ գիշք մը, որուն հետքերը կը դանենք Վիւննական Միսիթ. Մանդրնի թիւ 624 ձեռապրին մէջ, որ Ամիրառովլաթի Անգիտաց Անպէտ մըն է, եւ ի թղ. 226ա հետեւեալ ուշագրաւ յաւելուածն ունի. —

« Ի բանիցն Միսիթարայ: Կան եւ այլ ցաւեր իրիկամացն որ չէ յիշած ի գիրքս, բայց ես՝ Միսիթարս՝ յիշեմ զցաւերն եւ զպատճառն, օգնութեամբն Աստուծոյ: Եւ յառաջ քարն յիշեմ եւ ասեմ թէ ո՞րպէս ընծայի քարն ի յերիկամունքն եւ ի բուշոն (vescie) » Իսկ ի թղ. 227ա կ'ըսէ.

« Վասն ամենայն ցեղ մամացի (Chyle) որ լինի ի մարդն որ է սէլէսուլ պէկվլ (incontinence d' urine) ասէ: Ասա թէ մամաց զիսպի մարդոյն. Եւ ինքն երկու ցեղ է. մէկ՝ այն է որ զզողն չկարէ արգիլել, մէկ այլ ցեղն այն է՝ որ չմլանէ եւ չկարէ զողել Յիշեմ զայս երկու ցեղիդ զպատճառն կարճառոս, ի բանից Միսիթարայ: Այն որ զզողն չկարէ արգիլել, եւ յակամայ երթայ, եւ ի յանգէտս երթայ զողն, իր պատճառն այս է » Դարձեալ ի թղ. 230ա կ'ըսէ.

« Ի բանիցն Միսիթարայ: Այլ ես՝ Միսիթարս, սակաւ մի յիշեմ թէ քանի՞ պատճառն զողարդիլին »

Ալիշան իր վերոյիշեալ «Շնորհալի Եւ պարագայ իւր» պատուական աշխատութեան մէջ խօսելով մէր Հերացիի մասին, երես 259 – 260, կ'ըսէ թէ. « Միսիթարայ . . . զրուածոց Եւ հրժատութեանն ուրիշ նշաններ ալ կան մէր ընտիր թժչկարանաց մէջ. զոր կ'երեւի թէ Զերմանց դրֆէն վերջը զրեր է, որովհետեւ անոր յառաջարանին մէջ կ'ըսէ. «Զբովանդակն՝ որ վասն արուեստի թժչկութեանն՝ թողի, եւ զերեք ազդ ջերմանց միայն հաւաքեցի». Իսկ թժչկարանաց մէջ կը դանեմք ուրիշ շատ տեսակ հիւանդութեանց զրուածներ, որոց վրաւ օտարաց եւ նախնեաց խօսքերը աւանդելէն ետեւ, ստէպ կ'ըսուի. «Բայց ես Միսիթար յիշեմ եթէ յուսից լինի (այս ինչ ցաւ) . . . Այլ ես Միսիթար յիշեմ զպատճառն զմիծուն, եւ այլն. — Այլ ես Միսիթար կամիմ զրել՝ ի յայլ զրոց վասն

Սնկանն. — Կան եւ այլ ցաւեր որ չէ յիշած՝ ի գիրքս, բայց ես Միսիթարս յիշեմ», եւ այլն: Երբեմն ալ յետին հաւաքարան թժիշկք՝ կարգացողը կու զրկեն առ թժչկապետն մեր. զոր օրինակ. «Եւ զայլ ստածումն զտանես՝ ի զիրս Միսիթար թժչկին. — Յիշեմ՝ ի բանից Միսիթարայ», եւ այլն: Որով յայտ է թէ Միսիթար երբեմն թողած Բովանդակ արուեստի թժկութեան զիտելիքը՝ յետոյ զրեր է, եւ զեռ հիմայ ալ զտուին զրուածքն, գէթ ըստ մասին»:

Միսիթարի ամենէն կարեւոր աշխատութիւնը՝ իր «Զերմանց միսիթարութիւն»ն է, զոր կը կարծեն ոմանք թէ իր «Միսիթար» անունէն կաղմուած բառախաղ մըն է, ենթաղբելով որ «Միսիթար» կը նշանակէ «միսիթարել, consoler»: Ասոր ես համամիտ չեմ: Կ'ընդունիմ, թէ «միսիթարութիւն» կը նշանակէ «consolation», բայց ասիկա կազ չունի «Միսիթար» յատուկ անուան հետ:

Այս անունը՝ Արարացւոց Հայաստան արշուելէն յառաջ զործածուած չէ մէր մէջ, եւ փոխ առուուած է Արաբներու ինչպէս նաեւ ուրիշ մահմետական ազգերու մէջ ցարդ զործածական Մուխրար յատուկ անունէն, որ կը նշանակէ՝ «ընտրեալ»: Ուրիշ ոչինչ:

Արդ՝ Միսիթար, ինչպէս տեսանք, իր զիրքը զրած է 1184ին, համակերպելով ԳրիգորՏրդայ կաթողիկոսի առաջարկութեան. «Թարգմանեցաւ եւ զրեցաւ զիրքս այս . . . ի հայրապետութեան սրբազն կաթուղիկոսին Հայոց տեան Գրիգորի որդւոյ Վասիլի բարեկաստ իշխանի պահլաւունոյ, որ եւ պատճառն է զըրոցս»:

Ալստեղ՝ «Թարգմանեցաւ» բառը չի նշանակը պարզապէս «Թարգմանութիւն» traduction, այլ՝ ինչպէս ինձմէ յառաջ բած է նաեւ չ. Ղեւոնդ Վ. Յովնանեան իր «Հետազոտութիւնք նախնեաց ուամկօրէնի վրայ» զործին մէջ (Եր. 72), կը նշանակէ «Քաղուած, հաւաքուած»:

Արդ, ուսկի՞ց «Թարգմանեց» հաւաքեց Հերացի իր ներկայ զործը:

(1) Տես նաեւ իմ «Ամիրառովլար Ամասիացի»ն, իր. ԺԶ:

Մեր առջեւ կան այս նիւթին վերաբերեալ երեք անուանի հեղինակներ, որոնք մեծ համբաւ կը վայելէին զիտնոց մէջ. ասոնք են՝ Երեցն Մասուա (Mesué l'Ancien, + 846), Զաքարիայի Որդին՝ Ռազի (Razès, 860 — 923), և Սինայի Որդին (Avicenne, 980 — 1037), երեքն ալ Պարսիկ, երեքն ալ քանիցս Զոնիփշարուրի Դպրոցէն ելած, որոնք առաջնորդ եղած են Պարսկահայ Մխիթար Հերացիի, որ երեքն ալ քանիցս կը յիշատակէ իր գործին մէջ:

Սինայի Որդւոյն գործը՝ «Կանոն բժշկութեան», գլխաւոր առաջնորդ եղած է նաև մեր յետադաս բժիշկներու, ինչպէս՝ Ամերտովլաթի եւ Ասար ու Պունիաթ Սերաստացիներու, որոնցմէ Պունիաթ իր Զորրորդ Գիրքը (թղ. 121 — 164) գրած ժամանակ իր առջեւ ունեցած է ոչ միայն Սինայի Որդւոյն Զորրորդ Գիրքն, որ ամրողջութեամբ նուիրուած է Զերմերու զանազան տեսակներուն, այլ տեսած է նաև մեր Հերացիին աշխատութիւնն, ինչպէս որ կը խոստովանի իր Դ.րդ Գրքին Գ.րդ գլխուն մէջ. «Վասն Հալեւմաշ ջերմանն խաւսք Մխիթարարժշկին» (1):

Հիմայ կը մնայ զիտնալ, թէ ի՞նչ լեզուէ կամ թէ լեզուներէ օգտուած է Հերացի, քանի որ կ'ըսէ թէ՝ «Յօժարեցի ... առնել զգիրքս զայն ՚ի հոռոմ եւ յարապիկ եւ ՚ի պարսիկ զրենաց, ըստ իմոյ կարողութեանս եւ շնորհի՝ զոր ետ ինձ Տէր գիտութիւն լեզուաց եւ զրոց նոցա»:

Մխիթար օգտուած է միայն յիշեալ երեք հեղինակներու արարական բնագիրներէն, հակառակ որ զիտէր «Պարսից եւ Հելենացւոց» լեզուները: Այս ըսածիս ապացոյց են իր զրքին մէջ գործածած չափէն աւելի բազմաթիւ արարական բառերն հասարակ եւ յատուկ անուանց. այսպէս՝ սրբնառապին (oxymel), մուխատրայ (danger), թպտիր (curation), պղրղատուն (psyllium), զուրս (pastille), սիլ (physisie), քիթրա (gomme adragante), հուկնա (lavement), մատպուխ (décocté), շափ (suppositoire), ալէ (onction), ճուլապ (julep), մորհամ (onguent), սփութ (poudres), ելն, ելն. իսկ յատուկ անուններէն՝

(1) Զեռագիր Վիենն. Մխիթ. Մտնդրնին, Թիւ 923:

լէրիժենիոս, Ապումարէն, Դէվճանիս եւ Դիաւ-ձէն, Մասրճուա, Փօլոս, Բաղարատ են. այս բոլոր յատուկ անուններն ալ կը ներկայացնեն յունական անուններու արարացած ձեւերը. հետեւարար՝ առնուած են արարական բնագիրներէ: Ասոնցմէ գուրս՝ Մխիթար կը յիշէ նաև հատուածի մը վկայութիւնը, առնուած Գաղիանոսէ. եւ ճիշտ այս վկայութիւնն է, որ կը մատնէ իր գործածած աղբիւրին ի՞նչ ըլլալը. օրինակի համար՝ Մխիթար կ'ըսէ, թէ «Գաղիանոս «Վասն երեք ազդ ջերմերոյն» գիրքն, յառաջին մակալաթն որ է ճառ՝ ասէ . . .» (Հեր. երես 4). արդ՝ «մակալաթ» արարերէն մակալա = «Գլուխ» կամ «Հատուած» բառն է, զոր կը կրէր իր արարերէն բնագրին վերնագիրն, որպէս «Ել մակալար ուլ էվլիլի», փոխանակ ունենալու յունարէն՝ «Պարագրաֆօն Ա.»:

Մխիթար Հերացի արարերէնէ Հայերէնի վերածած է նաև ուրիշ զիրք մը, իրն էլ-Ավամի (ԺԱ. րդ դար) «Քիրար Էլ-Ֆալահա»ն, որ երկրագործութեան վերաբերեալ աշխատութիւն մըն է, որուն վերնազիր գրած է՝ «Գիրք Վաստակոց», ապուած Վենետիկ, 1877ին: Այս գործը՝ ուրիշ ձեռագրի մը մէջ՝ «Պարտիզանի գիրք» անուանուած է: Ապացոյց որ ուղղակի արարերէնի թարգմանուած է զիրքս, Մխիթար (կամ թարգմանիշը, Եթէ կ'ուզէք,), նոյնութեամբ պահած է զլուխներու արարական անունը՝ «Դուռն» (արարերէն Էլ քար), փոխանակ ըսելու՝ «Գլուխ», ինչպէս ըրած է իր «Զերմանց մխիթարութիւն» գործին մէջ:

Այս երկասիրութենէն յունարէն, լատիներէն եւ նոյն իսկ ֆրանսերէն զանազան թարգմանութիւններէկան: Ֆրանսերէն վերջին թարգմանութիւնը տպուած է 1864—1867ին (Երեք հատոր), Սէնի նահանգին Հողագործական Ընկերութեան կողմէ, աշխատութեամբ Քլեման Մխւէի:

Հիմայ ետ զանանք զանք Մխիթարի րուն գործին, — «Զերմանց մխիթարութիւն»:

Անոր Յառաջարանը վերը տեսանք, եւ բաւական զաղափար կազմեցինք այս աշխատութեան վրայ:

Այլ եւս ժամանակ է, կարծեմ, ձեռք առնել այս գործը եւ նկարագրել:

Միսիթար Հերացիի այս գործին ձեռագիրը
Պարիսի Արքայական Մատենադարանին համար
գնուած է Կ. Պոլոյ մէջ, Ժ. Ռ. Պ. դարուն, եւ
այսօր կը պահուի նոր անունով չերտուած Աղ-
գային Մատենադարանին մէջ, 246 թուահամա-
րին տակ: Գրութիւնը նոտրագիր է, 17րդ դա-
րէն: Ասոր վրայէն կատարուած է տաղազրու-
թիւնը, Վենետիկի Միսիթարեանց Վանքին մէջ,
1832ին: Լեզուն միջնադարեան հայերէնն է, այ-
սինքն՝ ժամանակին աշխարհաբարը, Միսիթա-
րի խօսքերով՝ «Գեղջուկ եւ արձակ բարբառով,
զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց»:

Գիրքը կը բաղկանայ 150 երեսներէ, եւ
բաժնուած է 46 զլուխներու, որոնց ետեւը
դրուած են նաեւ՝ իրրեւ Յաւելուած՝ դեղադիր-
ներու (նույլայի) օրինակներ, ու մահուան եւ
կենդանութեան չորս ժամանակներն, ինչպէս
ընդունուած էր հին տաճն:

Միսիթարի նպատակն է, ինչպէս վերնա-
զրէն ալ զիտենք, երեք տեսակ չերմերու վրայ
խօսիլ. ուստի՝ ամբողջութիւնը կը բաժնէ երեք
կարգի.

Ա. «Բորբոսային» եւ «Անբորբոս» չերմեր
= Fièvres putrides et non putrides.

Բ. «Նոպայով» եւ «Անոպայ» չերմեր
= Fièvres avec et sans accès.

Գ. Սուր եւ երկօրեայ չերմեր = Fièvres
այգւես և շատաւածական:

Յետոյ ասոնք մի առ մի ձեռք առնելով
կ'ընդլայնէ եւ կը վերածէ բաղմաթիւ ճիւղերու,
որոնց մէջէն «Միօրեայ» չերմերու (Fièvres
éphémères) տեսակաց մասին կը յատկացնէ
տասնհինգ դլուխ, մինչդեռ Սինայի Որդին ա-
նոնց նուրիւած է քսաներեք դլուխ:

Գրքին ամբողջութեան վրայ գաղափար մը
տալու համար յիշեմ հոս՝ համառօտիւ՝ այն
չերմերու տեսակները, որոնց վրայ կը խօսի
Միսիթար. —

Բորբոսային չերմերու կարգին կը քիչէ
«Անայիսու» (Fièvre continue) չերմին ալ, ինչ-
պէս նաեւ «Ափիմերինոս» (F. éphémère),
«Տորեէսու» կամ «Բ.զպ» եւ կամ «Դիր» (F.
tièrce), եւ «Տէտրատէսու» (F. quarte) չերմերը:
Ափիմերինոս չերմին կից կը յիշուի նաեւ
«Ափիմէոս» չերմին (F. quotidienne):

«Հալեւմաշ» կամ «Դըկ» (F. hectique)
չերմերը երեքի կը բաժնէ. 1. «Թառմեցնող»,
2. «Բարակ», եւ 3. «Քակող»:
իսկ միւս չերմերն են — Արեւահարու-
թեան, Յրտահարութեան, Յուզման, Բարկու-
թեան, Տրտմութեան, Անօթութեան, Շատա-
կերութեան, Հազի, Յուղութեան, Հարբուխի,
Պնդութեան, Փորանցութեան, Թոքախտի կամ
«Սլին», Վիրաց, Արեան, Խարտեաչ մաղձի
F. jaune), Աև մաղձի (F. atrabilaire), Սուր եւ այ-
րեցող (F. bilieuse) կամ Հումմայի մուհրիզայ
(Causus), Հինգօրեայ չերմեր, Վեցօրեայ չեր-
մեր և Մետասանօրեայ չերմեր:

×

Միսիթարի գիտական լեզուին եւ գործածած
դեղերուն մասին գաղափար մը տալու համար՝
իր «Ձերմանց միսիթարութիւն»էն ։ Այդու մը ներ-
կայացնել կ'արժէ հոս:

«Վասն ստածման եւ բժշկութեան առաջին
ցեղ հալեւմաշ ջերմանն, որ ՚ի տափութենէ լինի:

«Եւ ինքն ընդ երեք ցեղ բաժանի. Եւ վասն
իւր մանաչելոյն՝ երք մէն լինի եւ բորբոսա-
յին չերմերուն ՚ի զատ, եւ այնոց որ չունին ե-
րեան նոպայ, զոր այլ ՚ի յառաջդ ասացաք. ապա
երբ ժամն եւ ժամանակն պատեհ լինի եւ աղէկ,
սկիզբն արա ստածելոյ այսպէս: Եւ եթէ կարիք
լինի զմարմինն սրբելոյ, սրբէ խիարշամպով
(Cassia fistula) Եւ թարանկուպինով
(Manne) եւ զարեջրով եւ քաղցր նոան ջրով. ապա
թէ հետ աւուր մի կամ երկու՝ իշու կաթն
տուր խմելու:

«Ապա թէ կարիք չէ զմարմինն սրբելոյ,
ու սկիզբն իշու կաթն արա այս նշանօքս. զի-
տացիր որ էջն ճերմակ լինի եւ առողջ, եւ ա-
զատ յամենայն ցեղ հիւնդութենէ. Եւ աւուրքն
մատղաշ պիտի, եւ մօտ ՚ի յօրերն լինի ծնած,
եւ իւր կաթն խսպիտակ եւ հաւասար լինի. Երբ
՚ի վերայ ըղնկանդ կաթեցնես, չիլինի նոսր՝
որ վաթի, եւ ոչ թանձր՝ որ չիսփուի: Եւ զար-
մանէ զէջն աղէկ խոտով՝ որ զալար լինի, եւ
հովային բանջրներով, որպէս հազար, եւ դդմի
տերեւ, եւ հինտիպայ՝ (Chicorée) խառնած
ընդ զալար զինծն (Coriandre), , եւ այլ
պղրղատունի (Psyllium) կոթ, եւ զարի լուա-
ցած ցամաքացուր եւ ապա կերցուր: Ապա ա՛ռ

իւր կաթնէն. 'ի յառաջին օրն տուր կէս լիտր, եւ հետէն յաւելցուր 'ի կաթն ըստ ուժոյն հիւանդին, եւ տուր զայդ ի յար, մինչեւ լուծանի եւ ոք կապի: Յետեւայն կերակուր տուր թաղթ (Arroche) եւ մաշ (Phaseolus mungo) եւ վլիտոն՝ որ է ծմել (Bliton), դղում եւ հազար. զամէնն նշի ձիթով տուր. եւ խմելոյ մուգ նոան ջուր տուր:: (Եր. 41 - 42):

Ուրիշ խնդիր մը, զոր նոյնքան կարեւոր է գիտնալ եւ հաստատել վերջնականապէս անոր ստուգութիւնը:

Իրօ՞ք արդեօք Միսիթար Հերացի, ինչպէս նաև իր անուանակիցը՝ Միսիթար Անեցի, եւ Ամիրտովլաթ Ամասիացի, «Աստեղագէտ»ներ եւ կամ «Աստեղաբաշ»ներ էին, Փր. Աստրոնոմի իմաստով: — Ո՞չ: Շփոթութիւն մը՝ սխալ մը կայ բառերու գործածութեան մէջ: Այս, շփոթութիւն մը կայ. վասն զի աստեղաբանուրինը կամ աստեղահմայուրինը (astrologie) ըլփոթուած է աստեղաբաշխուրեան կամ աստեղապիտուրեան (astronomie) հետ: Աստեղաբանութիւնն արուեստ մըն է, որ աստղերու գիրքերէն եւ մարդոց այսինչ կամ այնինչ մոլորակի տակ ծնած ըլլալէն՝ նախնիք կը յաւակնէին գուշակութիւններ ընել. մինչդեռ աստեղաբաշ իսութիւնն իրական դիտութիւն մըն է:

Ուրեմն՝ Անանիա Շիրակացիէ դուրս, ո՞չ Միսիթար Հերացի, ո՞չ Միսիթար Անեցի, եւ ո՞չ Ամիրտովլաթ Ամասիացի եղած են իսկական աստեղագէտներ, այլ եղած են հասարակ ախտարմոլներ, ու ոչմէ թափողներ, ըստ սովորութեան հին ժամանակի «գիտնական»ներուն:

Տեսանք այս դասախոսութեանս ընթացքին մէջ, թէ Երկու հոգեւոր հարազատներ, Երկու Ղեւոնդներ, — չ. Ղեւոնդ Վ. Յովհաննեան եւ չ. Ղեւոնդ Վ. Ալիշան, — մին՝ իրբեւ Ղեւոնդ Երէց, իսկ միւսն՝ իրբեւ Ղեւոնդ Պատմիչ, մեծ զովհատով խօսած են Միսիթար Հերացիի մասին. առաջինը՝ իր «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» յոյժ կարեւոր աշխատութեան մէջ, տպ. Վիեննա, 1897, իսկ Երկրորդը՝ իր «Շնորհալի եւ պարագայ իւր» հիանալի գործին մէջ, տպ. Վիեննեթիկ, 1873: Այս Երկուքին դուրս՝ մեր սիրելի ընկերակիցն եւ իմ վազեմի բարեկամս Դոկտ. Վ. Յորդոմնան գնահատելի է չեր նուիրած է Հերացոյ: Բայց ամենէն եռք՝ յոյժ ձեռնհասօրէն գերմաներէն ամբողջական թարգմանութիւն մը տուած է Dr Ernst Seidel, «Trost bei Fiebern» վերնագրով, տպ. Լայպցիգ, 1907ին, հիմ բանելով Վիեննեթիկի 1832ի հայերէն տպազգութիւնը, որուն վրայ աւելցուցած է շատ կարեւոր ծանօթութիւններ, բառերու մեկնութիւններ, եւն, եւն:

Մենք այսօր կը տօնենք Միսիթար Հերացի բժշկապետին ո՞չ թէ ծննդեան եւ կամ մահօւան 750ամեակը, այլ իր «Զերմանց միսիթարութեան» ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ 750րդ տարեղարձը, քանի որ որոշ կերպով չենք դիտեր ո՞չ իր ծննդեան եւ ո՞չ իր մահօւան թուականները:

Այսպէս կամ այնպէս՝ մենք մեր պարտքը կը կատարենք այսօր, 750 տարի ետք:

Թող չըսէ Միսիթար, թէ իր ազգակիցներն ու արուեստակիցները մոռցած են զինք, այլ թող իր ոսկրները խայտան իր անծանօթ գերեզմանին մէջ, հաւանականաբար ի Կիլիկիա: